

Յարութիւն Շահէկետեանց	1	60
Սարգիս Սերեբրակեանց		3
Մհարդք Պարիպեանց		1
Եփրեմ Մնացականեանց		1
Ի Վ.Լ.Ս.Տ.Խ.Ա.Պ.Հ.Ո.Ը		
Կօրիս Մէլիքեանց		30
Մինսս Աւազ քահ Միրանեանց		3
Խաչատուր Խումարեանց		3
Զորգար Կարակէօղեանց		3
Վարդան Տէր Աստուածատրեանց		3
Գէորգ Տէրիջանեանց		3
Գրիգոր Փարատրանեանց		1
Ցովչաննէս Տէրտէրեանց		1
Գէորգ Կիրէյեանց		3
Նիկողայոս Մամուլեանց		1
Պօղոս Լիսիցեանց		1
Սիմէն Օժարեանց		1
Միքայէլ Սիմէնեանց		2
Մի Վրացի		3

Ի ԹէՄ ԵԲԽԱ.Ն - ՇՈՒ ԲԱ.Յ.

Ցովչաննէս Աւազ քահ Փարեմուղեանց		3
Ցովչաննէս Շուշանեանց		5
Դաւիթ Զարգարեանց		5
Ցակովը Թօփամթէլեանց		1
Կարապետ Կաքայեանց		3
Գէորգ Փարեմուղեանց		2
Բժիշկ Ցակովը Գալստեանց		3
Նիկողայոս Խւզաշեանց		3
Բաղդասար Սարգարեանց		3
Գէորգ Մէլիքեանց		3
Յարութիւն Դէմուրեանց		3
Սահակ Օրբէլեանց		1
Բարսեղ Գիլանեանց		1
Իշխան Լևոն Մէլիքեանց		30

Ի Պ.Տ.Բ.Ր.Լ.Ը.

Գէորգ Տէր Դավթեանց		10
Գրիգոր Եւարակեանց		1
Սիմէն Սիմէնեանց		1
Գաբրիէլ Գէորգեան Աւանեանց		10
Աւետիս Ցուրփոյեանց		1

Մկրտիչ Տէր Օհանեանց		1
Աւազ Ցովակիմեան Գլարեանց		1
Լևոն Սափարեանց		5
Խիթար Խիթարեանց		3
Ցովչաննէս Բաղդասարեանց		1
Մարգար Գալստեան Ցակովըեանց		1
Մակար Յարութիւնեանց		1
Դաւիթ Խատիսեանց		5
Սարգիս Մէլիքեանց		1
Եսայի Պօղովեանց		3
Բարգուղիմէոս Եղիկարեանց		2

(Ի ՀԵՊ-Հ-Մ-)

ՍՈՒԲՀ. ԵԱ.Կ.Բ ԲԻՒ ՁԱ.Ն ԴԱ.Ն.

ՄԵՆՉԵՍԹ-ԲՐԻ

ՀԱՅ ԳԱԼԹԱԿԱՆԱՌԵՄԵԱՆ ՎՐԱՅ

ՔԱ.Ն Մ. Խ.Օ.Մ.Բ.

Ճատեր դիտեն անշուշտ թէ ինչպէս Եւրոպիոյ այլ եւ այլ գիտառը կողմերը, նոյնպէս եւ Մանչէսթը մէջ բաւական ատենէ, ի վեր Հայազգի գաղթականութիւն մը կայ հաստատուած, որ այսօր բաւական մեծկակ թիւ մը կազմելու հասած է, սա- կայն քիչ ժարդ կայ՝ որ յիշեալ Հայ գաղթականութեան ազգային եւ ընտանեկան կենցաղավարութեանը, վաճառականական ընթացիցը, եւ այլ ինչ ինչ պարագաներու մասին ունեցած վիճակին ու զնացքին նկատմամբ զոնէ բաւական տեղեկութիւն ու ծանօթութիւն մը ունեցած ըլլայ:

Հայ գաղթականութեանց, ուր ուրեմ որ կան, վիճակին վրայօք շարունակ տեղեկութիւն ստանան եւ անոնց նետ գէթ բարոյապէս բարաքերութեան մը մէջ գտնուին հարկ իւ կարեւոր լինելով մեզ համար, սորա չգոյութիւնը միծ պակաս եւ թերութիւն մը կը համարուի, եւ այդ պակասն ալ մեր կուզեմք այսօր կարելի եղածին չափ ըստ մեր կարեաց լնուր:

Այս մասին Մանչեսթերէն, այն կողմերը երկար ատենէ, ի վեր գտնուող մեր մէկ բարեկամին կողմանէ նամակ մը ընդունած ըլլալով որոյ մէջ Մանչէսթերի յիշեալ ազգայնոցը վարած կենացն ու ընթացիցը ատեն մէկ պարագայներուն նկանմամբ մանրամասն եւ երկարօրէն սրուած տեղեկութիւնին

առնեսարակ ամենեցուն ալ լուրջ ուշադրութեան արժանի եւ կարեւոր գմնուելուն պատճառաւ, չեւողը հետէ նոյն նամակէն քաղելով մաս առ մաս կը փուշամբ հրատարակել:

Ցայտ է թէ, կըսէ պատղարժան նամակագլործ, Մանչեսթերի մէջ մեր ազգին վաճառականութեանը լուկրենալորութիւնը երեսուն իւ մինչ տարիէն աբելի է, եւ անկէ իւ վեր Անդիյոյ առեւտրական յարաքնորութիւնը Արեւելից հնու քանի հայկական քայլով կը յառաջնայ ու կընդարձակի, հնու զբանուղ մեր ազգայնոց թիւն ալ զբեմէ համեմառնաբար առենսարդու մեր բազմագնաժողութու վկայ կը գտնուի:

1857էն մինչւ 4859 թուականը Մանչեսթերի Հայ գաղթականամթեան թիւք հապի թէ 14—15 անմերէ կը բազկանար. բայց երբ 1864 ին սոյն գաղթական ազգայնոց թիւը մէկին ի միւ 23—5 օի ենեն տեսնուեցան, մեր ազգայիններն այս տեսեն պարհանորութիւն մ'զգացին յիշեալ բարդին մէջ ազգայն գէթ փոքր մասուռ մը կանգնել, եւ իրօր ալ թիւ ժամանակի մէջ յաջորդիցին առ այդ Աւերորդ կը համարիմք ըսել աստանօր թէ՝ մեր ազգայիններէն ումանք ինչպէս ուշ որիշ ալ եւ այլ պարագայներու մէջ սովորութիւն ըրած են իրենց, նոյնու տես տոյն մասուռը կանգնեն ու մեռ սարկութեան մասին ալ բան ական լինդիմութիւններ յարուցանել եւ գործը եւ գոլել տալ փոխացրին բայց բարերարաբար անջնջող երան:

Մանչեսթերի Հայ ժողովրդիւն եւ ազգային սոյն վայրը մատրան առաջին հոգեւոր հնիվուն ու առաջնաբար զըւ հոգեւոյս Շամարաբեան կարմակետ վարդապահն եղաւ, բայց դժբաղդաբար սոյն ազգասէր եւ լուսամիտ հոգուին կեսանքը շատ կարծանեւ եղու իւ մեծ ցաւ ընդհանուր ազգին:

Այս կերպի Մանչեսթերի Հայ գաղթականութիւնը հետզիւտէ աներով բարդանալով ու հասպատուելով, որոց թիւը 1875ին 80—90 իւ ուսանէր, Տաճկաստանէն եւ Ռուսային գոտիութ թէ վաճառական եւ թէ ուսանող ազգայնոցմէ բաղկացեալ, հարկ եղաւ այն ատեն՝ ազգային փոքր մասուռը մեծ ցնելով պատուական քարաշէն եկեղեցի մը կառուցանել, եւ կիցն ալ առաջնորդաբար մը կանգնել, թէ օգիտ առ ումանք ընդիմութիւն ըրբն բաց դարձեար չը բարձր չափական առաջնորդ կը ներառի առ այդ գարմին մը տարուելուն, վասն զի չարիբը՝ բանի, ու ուանց գարմանի մնայ, միշտ մեծնարու եւ տարածուելու վրայ կը գտնուի:

Սնըր տափիր ծանօթութիւններն այդ հայ գաղթականութեան հետզիւտէ աներով բարդանալով ու հասպատուելով, որոց թիւը 1875ին 80—90 իւ ուսանէր, Տաճկաստանէն եւ Ռուսային գոտիութ թէ վաճառական եւ թէ ուսանող ազգայնոցմէ բաղկացեալ, հարկ եղաւ այն ատեն՝ ազգային փոքր մասուռը մեծ ցնելով պատուական քարաշէն եկեղեցի մը կառուցանել, եւ կիցն ալ առաջնորդաբար մը կանգնել, թէ օգիտ առ ումանք ընդիմութիւն ըրբն բաց դարձեար չը բարձր չափական առաջնորդ կը ներառի առ այդ գարմին մը տարուելուն, վասն զի չարիբը՝ բանի, ու ուանց գարմանի մնայ, միշտ մեծնարու եւ տարածուելու վրայ կը գտնուի:

Կանութիւն մ'ունի, որն որ բառական ուրախութիւն կը պատճառէ ամեն հայ սրաներու, տեսներով եւ իմանակով որ Անդրիոյ եւ զիսաւորաբար Մանչեսթերի նման շահաւէտ քաղըի մը յառաջադիմութեանը՝ այր ազգայինք ալ մասնակից եւ հաղորդ գտնուելու վրայ են: Բայց ո՞րքան առաւել ուրախակից կը լային արդեօք ազգասէր սրտեր, եւէ Մանչեսթըրի մեր Հայ գաղթականութեան այդ յառաջադիմութիւնը մասամբ իւրի կամ առ երեւոյթս ըբարաց՝ մուաւորական եւ բարյական մասին ալ հասպատապէս ծաղկած ու յառաջ զնացած լինէր, սրով եւ Մանչեսթըրի ազգայինք ալ, ազատ եւ գերծ իրենց ազգային ժառանգական պակասութիւններէն ու ախտէն, արդարեւ մեր ազգին մէջ այլոց իրք օքինակ փայլելու բաղդին արժանացած կը լային, սակայն բոլորսպին ասոր հակառակնէ մեր այդ գաղթականութեան այս օրուան ունեցած կացութիւնն ու կեանքը, գոր եթք ազգասէր մը ճշդիւ եւ մի ըստ միտքէ գիտնայ? մեծ ապէս ափսոսապու տեղի եւ իրաւունք ունի:

Քանի որ Մանչեսթըրի հայ գաղթականութեան ազգային ինչ ինչ թերութիւնն ու պակասութիւններ ունենան յիշատակացինք, հարկ կը նամարիմք փոքր ի շամէ զոցան նկատմամբ համատօւիր ծանօթութիւն մը տալ, մեր լրազրական ազատամատութիւնն եւ ներողամիտ յօժարութեանը վրայ կառանցեալ, պէտք եղած ատեն մեր խորհրդածութիւններն ալ առ այդ յաւելցնելու ազատ լիներով, որպէս զի յորդոր եւ թերեւն միջոց եւ պատճառ մ' ըլլաց արդի այդ վընասկար ընթացից առաջըն առնուելուն եւ առ այդ գարմին մը տարուելուն, վասն զի չարիբը՝ բանի, ու ուանց գարմանի մնայ, միշտ մեծնարու եւ տարածուելու վրայ կը գտնուի:

Մնըր տափիր ծանօթութիւններն այդ հայ գաղթականութեան ունեցած ազգային, բարյական, ընթանելիան, առեւտրական, եւ այլ իրարմէ տարբեր պիտակաց նկատմամբ լինելով, իւրաքանչյուր վիճակին վրայօք տալ պէտք եղած տեղեկութիւններն առանձինն յօժուածներու մէջ պիտի ամփոփեմք:

(1) ՀԵՐԱԴԱՐԱ)

Օրագիր.